

Ի՞նչ զիցի Արևիր Բնակերպութեան  
Վեճակը . Եթէ Քրիստոնէութիւնը Զե.  
Բենէքը Բնակը Առաջի Վերաց

(Հարունակութիւն, առև թիւ 1.)

Բարոյական զգացմանց բացարձակ  
եղծութիւնն էր , որ խիստ զարմանալի  
կերպիւ դիւրացուցած էր մահը Հր-  
ռովմայեցւոց առջեւ : Հասարակօրէն  
անձնասպանութիւնը ապականեալ ժո-  
ղովդոց մէջ կը յաճախէն : Ո՞նչեւ  
անասնական բնազդման վիճակին ըս-  
տորնացող մարդը , անոր նման ալ վախ  
ճան կ'ունենայ . Օ անց կ'առնեմք խօ-  
սիլ այս տեղ Հռովմայեցւոց միւս վատ-  
թարութեանց վերայ . Բնշպէս Են՝ Հռ-  
ռովմութիւնի օրէնքովն իրաւունք ստա-  
ցած և Երկուտասան տախտակաց մի  
յօդուածավին վերտհատտատուած որ  
գեսղանութիւնն , և սոյն հռչակաւոր  
ժողովդեան անցագ ագահութիւնը :  
Արապտիոս՝ բաւականին ստակ փոխ  
տուած էր Աալամինայի ծերակցաին ,  
որ չը կարենալով հատուցանել զայն  
պայմանեալ ժամուն , երկար ժամու-  
նակ նորա հրամանաւ ասպեսներով  
շրջապատեալ մեաց , այնպէս որ ծե-  
րակցուի անդամներէն շստերն անօ-  
թութենէ իրենց կենաց վախճանն ողէ  
ջունեցին (1) . Ատոյիկեանն Պիիւթոս՝  
մասնաւոր յարաբերութիւն ունենա-  
լով սոյն հարստահարզին հետ , բարե-  
խոսեց նորա համար Ամիկերսնին առ-  
ջեւ , որ անհաշտ կերպիւ թշնամա-  
ցած էր նորա հետ :

Երբ Հռովմայեցիք ստրկութեան  
մէջ ինկան , չէին կարող ոչ զբաց դատա-  
պարուել այս մասին , բայց եթէ իրենց  
վազքն ու բարոյականութիւնը : Վասն  
զի ստրնութիւնն է որ սյլոց բռնա-  
պետական եռանդն կը գրգռէ , եւ  
ճշդիւ փոխադարձելով , այնու հետեւ

ալ բռնապետութիւնն է որով ստոր-  
նութիւնն ու կերութիւնը կը տարա-  
ծուի : Ուրեմն չը տրանջանք այլ եւս  
ներկայ ընկերականութեան արդի վի-  
ճակին վերայ , զի այժմեան ամենէն  
աւելի ապականեալ եւ ստորին տղթն  
անդամ Հեթանոսաց քով ամենէն ա-  
ւելի կրթեալ և իմաստուն ժողովուրդ  
մը կրնայ համարուիլ :

Եթէ երեւակայենք մի այնպիսի  
ժամանակ , յորում նախնեաց քաղա-  
քական օրէնքն այժմեանէն լաւագոյն  
եղած լինի , պէտք է մի և նոյն ժամա-  
նակ լատուհաբար համոզուինք , որ նո-  
ցա բարոյական օրէնքն երբէք նմա-  
նած չէ այն օրինաց , զոր քրիստոնէ-  
ութիւնն ծնաւ մեր մէջ : Եւ վերջու-  
պէս քանի որ բարոյականութիւնն հի-  
մըն է մարդկային ամեն տեսակ կրր-  
թութեանց , ուրեմն մենք բնաւ նախ-  
նի ապականութեան չը պիտի հաս-  
նինք , եթէ միշտ կրեմք մեր ներսի  
դին քրիստոնէական ոգին :

Եթէ քաղաքական կապիրն խոր-  
տակուեին Հռովմայ և Յունաստանի  
մէջ , արդեօք Բնշպիսի ամեն պիտի  
միար մարդկութեան : Ոիթէ այնքան  
ամօթալից գիշապաշտութեանց մշա-  
կութիւնն պիտի կարենար պահպա-  
նել բարոյականութիւնը , զոր ոյլ եւս  
կրօնքն չէր պաշտպաներ : Կա ապա-  
կանութեան առաջն շառնել զատ ,  
թերեւս աւելի մղիչ պիտի լինէր դէպ  
յայն : Ատուծոց գոյութեան գաղա-  
փարն , որ պէտք էր մնուցրանել մարդ-  
կան մէջ առաքինութեան ոգին . սոս-  
կալի թշուառութեանց կուտակու-  
թեամբ կը պահպանէր հեթանոսաց  
մէջ անառակութիւնն , և կը թուէր  
յաւիսանականացնել մեղքն , տալով  
նմա անվախճան տեւողութեան սկըզ-  
բունք մի :

Ունիմք մենք առանդութիւններ

(1) Դրամագլուխ տոկոսն էր 100 լի 4 :

մարդկանց այն չարտգործութեանց և  
ահուիլ եղեռնագործութեանց վերաց,  
որք միշտ ընթացակից եղած են բա-  
րցական ապականութեանց : Այսոք  
մարդուն ամենատերազմնաց մասն է ,  
մարդու ալ տիեզերաց մեծ մարմնոյն նը-  
կատմամբ ունի մոտաց գերազանցու-  
թիւնն , կամ լաւ եւս է ասել մարդը  
տիեզերաց միտքն է : Այս խիստ լաւ  
պիտի պարզէ բնութիւնը և պիտի ըն-  
դարձակէ մարդոյ արժանաւորութեան  
սահմանը : Այս պիտի լինի նոյնպէս  
բանալի մը , որով հրաշալիքներն պար-  
զուելով մեր առջեւ , հասարակ իրաց  
կարգը պիտի դասուին : Եթէ ջրհե-  
ղեղերն , կերպարանափառութիւննե-  
րըն ու վիճակաց յեղափառութիւննե-  
րը ունենային իրենց գաղտնի պատ-  
ճառներն մարդկային մոլի ընթացից  
մէջ , եթէ մեղքն ու պատուհասը  
աշխարհի բարցական և բնական կը ը-  
ռոյն երկու նժարներուն մէջ դրուած  
ծանրութիւններ լինէին , հաւասարա-  
կը կը ըռ պիտի գտնուէին , և այսու պի-  
տի տեսնուէր որ՝ առաջին ակնարկով  
կրկնակի երեւցող արարչագործութիւ-  
նըն մի և եթէ :

Կարող եմք ուրեմն այս ամենէն  
հետեւցնել որ՝ բարբարոսները իրենց  
անապատի խաղսերէն հանելով դէպ ՚ի  
Հռովմէական աշխարհը ձգողն ոչ այլ  
ինչ էր եթէ ոչ նոյն իսկ սոյն կայորու-  
թեան բարուց ապականութիւնը :  
Այս բարբարոս՝ առանց իրենց աւե-  
րելու մասին ստացած յանձնառութիւ-  
նըն նկատելու , բնական իման ազդե-  
ցութեամբ կոչուած էին հարուած Ա-  
ռածոյ : Ի՞նչ պիտի լինէր արդեօք աշ-  
խարհի վլճակին , եթէ քրիստոնէու-  
թեան մեծադիր տապանն չը փրկէր  
մարդկային ազգի մնացորդն այս նոր  
ջրհեղեղէն : Ի՞նչպիտի բախտաւորու-  
թիւն արդեօք պիտի մնալ ապագոյ

ուրունդին եւ գիտութեանց լցոնքն  
արդէօք ուր պահպանուած պիտի լի-  
նէին :

Դաշնասուութեան պաշտօ-  
նեացք . ՚ի բաց առեալ ՚; գիտուացւո-  
ցըն ու Պարսկաստանցւոյց , գրադէա-  
անձանց գամ մը չեն կազմեր , և մա-  
նաւանդ ՚; գիտական մոգերնութեան-  
ներն եւս որք իւրեանց գիտութիւն-  
ներն խուժանին չեն հաղորդեր , ար-  
դէն գասակարգ մը կազմելէ գաղրած  
էին բարբարոսաց արշաւանաց միջոցին:  
Խոկ գալով Աթէնքի և Աղեքսանդրից  
փիլսոփայական աղանդոց , սոքա եւս  
միայն այս երկու քաղաքաց մէջ ներ-  
փակուած էին և կը բավանդակէին քա-  
նի մի հարիւր հռետորներ , որք մնա-  
ցեալքութացւոց հնատապալեցանւ  
Կախնեաց մէջ չը կար բնաւ ոչ  
նոր հաւատացողներ շոհելու ոգի և  
ոչ ալ ուսուցանելոց եռանդ . ինչպէտ  
չը կային նաեւ անապատաց մէջ մե-  
նաստաններ , ուր ապրէին նորա աէ-  
րամբ եւ կարենային պահպանէլ գի-  
տութիւններն : Արամազդի որ քըր-  
մապետն կարողացաւ լինդ առաջ  
ենել Կտակայի քայն իւր ընթացքէն  
կասեցնելու . կամ որ քթւրմ կարողա-  
ցաւ հաւանեցուցաննել Ալարիկն , որ  
յետո քաչէ իւր զօրախմբերն : Աթ-  
էն կայորութեան մէջ մանող բար-  
բարոսները կէս քրիստոնեայ եղած  
էին , բայց կը տեսնեմք զանոնք , որ  
Աքանտինականուոյ եւ Ծամթարաց Աս-  
տուծոյն արիւնաթալաւ գրօշին տակ  
կը շրջէին , առանց իւրեանց ձանա-  
պարհորդութեան մէջ Աստուածակաշ-  
տութեան գաղափարն զարթուցանող  
աւարկայի մը հանդիպելու , կամ ա-  
ռանց պատահելու այնպիտի բարուց  
ժառանգութեան մը , որ սկսած էր  
վերանորոգել Հռովմայեցւոց մօտ քը-  
րիստոնէութեան չորսիւ : Պէտք չ-

նոարակուսիլ ընաւ այս մասին , նոքա ամենայն ինչ աւերեցին . այս իսկ ե . զեւ Ալսորիկի նպատակն . “ Ի՞ան մը կը դամ ՚ի ներքուստ , կ'ասէր սոյն թագաւորն , որ կը հրապուրէ վիս այ բել և կործանել զառովմ . ” Այս՝ իւր գահը աւերակաց վիայ հաստատող և վեթխարի անձ մ' է :

Կայսրութիւնը գրաւող այլ և այլ ժողովաւրդներն , ինչպէս են Գոթացիք թերեւս աւելի նուազ աւերածութեան ոգի կը կրէին : Թէստորիկ՝ Օդոակրի յաղթականն , մեծ իշխան մի եղաւ . բայց նա քրիստոնեայ էր և իւր աւաջին պաշտօնեայն եւս քրիստոնէական գրագիտութեան հետեւող անձ մի . ահա այսու կը լաւծուին ամեն կարծիք : Ի՞նչ պիտի ընէին իշխանը Գոթացիք . անշուշտ նոքա եւս այլ բարբարոսաց նման ամենայն ինչ պիտի աւերէին : Աակայն ինքնին սոքա խիստ վաղ ապականեցան , և արդեօք ի՞նչ սոսկալի խառնուրդ մի յառաջ պիտի գար Օաինի արիւնալից կրօնէն և Յունաստանի զեղծ առասպելներէն , եթէ սոքա՝ փոխանակ Յիսուս Քրիստոսի , Պրիապէն , Աստղիկն ու Բագր սը պաշտելու ձեռնարկէին :

Ի՞ազմսստուածութիւնն այն աստիճան անկար էր որ և իցէ բան մը պահպանելու մասին , որ ինքնին իսկ յամենուստ աւերակաց մէջ կ'անկանէր , եւ զոր պաշտպանելու համար Վաքսիմիանոս ուզեց քրիստոնէութեան կերպարանք տալ նմա : Այս կայսրը իւրաքանչիւր գաւառի համար կարգեց մէկ քուրմ , որ իբրեւ եպիսկոպոս կը ներկոյանար եւ մէկ քրմաւպետ , որ Վետրապօխաի կը համապատասխանէր : Յուլիանոս հեթանոսութեան վանքեր հիմնարկեց և հրաման ըրաւ Ի՞ահաղու պաշտօնատարաց քարոզել իբենց տաճուրներու մէջ . սա-

կայն այս քրիստոնէութենէ որինակուած կարգադրութիւններն շուտով անցայտացան , վասն զի առարինութեան նպատակաւ և բարցականութեան վրայ հաստատուած չէին :

Պարտելոց մէջ միմիսյն քահանայից և կրօնաւորաց դասն էր , որ պատուեցաւ բարբարոսներէն : Ա անքերն եղան այն վառարանները , ուր արհեստից նուիրական հուրն անչէջ պահպանուեցաւ Յայն և Ա ատին բարբառներով : Հռովմայ եւ Ամէնքի քաղաքացիններն , քրիստոնէական կրօնաւորաթեան մէջ մանելով կրտացին զեղծ մնալ մահուանէ եւ գերութեանէ , որում գատապարտուած էին մնացեալ ժողովրդեան հետ :

Դիւրին է մակարերել այն անհնարին անդունդը , ուր խորասուզուած պիտի լինէինք մենք սյսօր , եթէ բարբարոսը հասնէին աշխարհի վերայ բազ մաստուածութեան միջոցին , աղգաց այնպիսի վիճակին մէջ , ուր քրիստոնէութեան հուրն շինած էր : Ի՞նչուշտ Վահմէտականուե գերիններ կամաւելի ստորին անձինք պիտի լինէինք մենք , որովհետեւ սյսն կրօնէն ունի գէթթ բարոյականութիւն մի , զոր քրիստոնէութէ առածէ , և հետեւապէս սա՝ յետ Քրիստոնէութէ իրիստ բարձր կրօնք մ' է : Յայտինի կը տեսնուի ուրեմն , որ մարդկային ընկերականութեան ալէկոծութիւնն ամբողջական ( ընդհանրական ) պիտի լինէր , եթէ քրիստոնէութիւնն սորտ տռաջքն չ'առնէր : Դժուարին է հաշուել թէ որչափ դարերու պէտք ունեցաւ մարդկութիւնն անդիստութեան խորէն և ապականեալ բարբարոսութիւնն աղասաւելու համար , ուր ընկեղման էր յառաջադրույն : Վիսյնակեցաց բազմաթիւ ընկերութիւնն մի պէտք էր , որ տարածուելով երկրագլուխ երեք մասանց մէջ , աշխատեր

Հանարակաց հաւանութեամբ և մի և  
նոյն նպատակի համար , որպէս զի կա-  
րենար պահպանել այն կայծերն , որք  
ներկայ սերնդոց մէջ գիտութեանց  
հուրն վառեցին :

Նեթանոսաց քաղցրական , փիլի-  
սոփայական եւ կամ կրօնական ոչ մի  
գասակարգը քը կարողացաւ մատո-  
ցանել մարդկութեան ոյն անդին ծա-  
ռայութիւնն մինչդեռ քրիստոնէու-  
թիւնն չէր եկած յաշխարհ : Եամսնեաց  
գրուածներն ցիր եւ ցան եղած էին  
վանքերու մէջ , որք ըստ մասին պահ  
սրանուեցան Դոթաց աւերմունքներին :  
Ա երջապէս , կը համարձակիմ ասել ,  
որ բողմասսուածութիւնն քրիստոնէ-  
ութեան պէս գրագիտական կրօնք մը  
չէր . որովհետեւ նա քրիստոնէութե  
պէս մտաւ որտկանն ու բարոյականը  
բնաւ չէր կցեր կրօնական վարդապե-  
տութեանց հետ : Այն կարեւորու-  
թիւնը , որ ստիպեց քրիստոնեայ եկե-  
զեցականներն ննքնին հեղինակութիւն-  
ներ յօրինել թէ՛ հաւատը տարածե-  
լու եւ թէ՛ հերետիկոսութեան դէմ  
մարտնչելու համար , սոյն այս ստիպո-  
ղականութիւնը ծառայեց միանգա-  
մայն բուռն զօրութեամբ իմացակա-  
նութեան լոյն պահպանելու և վերա-  
նորոգելու :

Ո՞խլ բանիւ , ըստ ամենայն հնա-  
րաւոր կարծեաց , միշտ կը տեսնուի  
որ Աւետարանն՝ ընկերականութեան  
կործանման առաջն առած է : Ա ասն զի  
եթէ երեւակայենք որ նա բնաւ տես-  
նուած քը լինէր աշխարհի վրայ , եւ  
թէ՛ բարբարոսներն իրենց անապահաց  
մէջ մնացած լինէին դարձեալ Առով-  
մէտկան աշխարհն ննքնին իւր վարուց  
մէջ փատելով , եկեալ հասեալ պիտի  
տէսնէր իւր վրայ ահաւոր և մտա-  
լուտ քակառմ մը :

(Եպոնակել :

## Ա Ռ Ո Ղ Զ Ա Կ Ա Ն

(Եպոնակութիւն . տես թիւ 1.)

Դաւն ալ , որ իմ այս խօսքերս կը  
կարգաս , թերեւս այնպիսիներէն լի-  
նիս , որ կարծես թէ ամենեւնին վնաս  
մի կրած չունիս , կամ այնպէս համա-  
րիս թէ դու հեշտախտութեան գե-  
րի չես . բայց աղէ ուշադիր եղիր .  
ինչո՞ւ յառաջդէմք լցուն և այտերդ  
կարմիր էր , իսկ այժմ նիհար ու գու-  
նաթափ . ինչո՞ւ սրտաբեկ և վհատեալ  
կերեւիս , մինչդեռ մեծ հիւանդու-  
թիւն մի կրած չես եւ այդպիսի մե-  
ծամեծ վնասներ առ թող ուրիշ պա-  
տահար մի եկած չէ գլուխդ . ուր է  
նախկին առուգութիւդ ճակտիդ պար-  
զութիւնն ու անմեղութիւնը . յա-  
ռաջ աղաս ու սուր կը նայէիր և պայ-  
ծառ կը տեսնէիր , հիմա ինչո՞ւ ձգչը  
մած կը նայիս և կապերդ իրար բերե-  
լով կը կծկես և թարթիչներուդ մէ-  
ջէն կը նայիս , բայց և այնպէս ալ յըռ-  
տակ չես տեսներ . ուրիշ արտաքին  
յանդիմանիչ նշաններու վերայ խօսք  
չեմըներ , որք սովորական են . ինչպէս  
խոցերը , պալաանները , կապսւտակ բե-  
ճերը , և այն և այլն :

Բայց կը հարցնեմ , գեռ առոյգ ե-  
րիտասարդ ես , ուր է սիրուն մաղե-  
րուդ խտոտութիւնը . ինչո՞ւ այժմէն  
սկսած է թափիլ : Չեմ ուղեր բացատ-  
րել մէջբիդ թուլութիւնը , յաճախա-  
կի ցաւիլը , միզի անժումկալութիւնը  
կամ միզարդելութիւն , գլխուդ դառ-  
նալը և ցաւիլը , ծոծրակիդ և սումոք-  
սիդ ցաւը որուն տկարութենէն ա-  
տամներուդ վախիլը : Բայց դու և ոչ  
ասնց մէկը քու կրիցդ պտուղը կը  
սեպես , թերեւս այս բոլոր գրածներս  
միշտ այլոց վերագրես . բայց ես ու-  
ղելով որ ամենուն օգտակար լինիմ ,